




ցողները եւ անոր ողջամբ վերադարձը քիչ ուրախութիւն պիտի չը պատճառէ իւր սիրելի դերաստանին, համայն ազգիս եւ մանաւանդ անոր ողին լաւ ճանչցողներուն:



ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ ՄԸ


Մէկ քանի առաջնորդներու համար զանազան լրագրաց մէջ շատ մը զանգատներ կը կարդացուին:

Մեր առաջարկելիքը սա է որ այս տեսակ իրերու քննութիւնն առանց ուշացնելու լմնցընելով՝ պէտք եղած դատաստանն ու վճիռը անմիջապէս ընել, որ ասով միայն կարելի է հասարակութեան մէջ զայթակողութեանց բարձումը, որոնց ուշանալուն պատճառաւ շատ անգամ տխուր հետեւութիւններ յառաջ եկած են:

Ըստ ճանաչման կարգէն է Տիրանեան ըսուած Մկրտիչ վարդապետին դատը որ այսքան ատեն երկարեցաւ:

Եյս մարդը՝ որ եթէ յանցաւոր չէ, անմիջական քննութենէ մը ետեւ, պէտք է որ արդիւնքը հրատարակուի. իսկ թէ որ յանցաւոր է՝ ընդհանրապէս պիտի չկարգուի թէ է, պէտք է որ անմիջապէս վճիռը տրուի, որպէս զի հասարակաց դատումն ալ ուղղուի, եւ յարգանաց արժանաւորները յարգէ:

Արշակունիք որ մեր այս առաջարկութիւնը լսելի կըլլայ Ազգային Արշուձեռնէն, վասն զի այսպէս կողմէ հասարակութիւնը եւ մենք ալ իբրեւ հասարակաց թարգման նոյնը կ'առաջարկենք:



Հիւանդանոցի բարեջան եւ ազգասէր հոգաբարձուաց անխնայ ջանից արդիւնքը՝ զոր տեսանք անձամբ անցեալ օր հոն այցելութիւն մը ընելով՝ պարտաւորեալ ենք մեր խորին շնորհակալութիւնը յայտնելու յարգի հոգաբարձուաց:



Շատ ատեն շնոր որ ազգային սնտուկին զանձապահ Մոմձեան Մկրտիչ աղայի համար այլ ընդ այլ խօսքեր անցան օրագրոց մէջ:


Բայց որովհետեւ մինչեւ հիմայ 'ի պաշտօնէ ճիշդը չը հրատարակուեցաւ, ուստի կը խնդրենք Ազգային Արշուձեռնէն որ իրողութիւնը 'ի պաշտօնէ ծանուցանելով՝ մինչեւ հիմայ անոր նկատմամբ իրաւունքով եւ կամ առանց իրաւունքի զըցուածները ուղղուին:

Թիւնը 'ի պաշտօնէ ծանուցանելով՝ մինչեւ հիմայ անոր նկատմամբ իրաւունքով եւ կամ առանց իրաւունքի զըցուածները ուղղուին:



ԿՐՕՆՔ .— ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ .— ՀԵՏԱԶՕՏՈՒԹԻՒՆ .— ԵՒ ՅԱՌԱՋԱՌԻՄՈՒԹԻՒՆ .

(Տես քիւ 51)



Ուրեմն ի՛նչ էին ու ի՛նչ են այն բանադրութիւններն ու անադեմաները, զոր շատ անգամ քիստոնեայ ազգեր՝ հակառակ Քրիստոնէական սրբազան սկզբանց, իրարու դէմ կը կարդային ու ցարդ ալ կը կարդան: Մինչդեռ Քրիստոնէութեան դերագոյն Հեղինակին աչակերտն « յեպ Տիանգամ եւ երկնց երապելոյ անշարել Եւ Տարեւել 'ի հարդրակցութենէ » կը պատուիրէ:

Շու ըսել չենք ուզեր որ կրօնքը մարդկութեան եւ ազգութեան զոհելու է, երբէք բայց սա ալ ստոյգ է որ կրօնքը՝ մարդկութիւնը եւ ազգութիւնը իրարու հետ շփոթելու չէ. վասն զի այս երեքն ալ բոլորովին տարբեր սկզբունքներու վրայ են:

Ենդղեոյ, Գաղղեոյ, Գերմանեոյ, Ամերիկայի եւ այլ Աւրոպական ազգերը՝ որոնք մէկ ազգային լեզու մէկ կառավարութիւն եւ մէկ հայրենիք ունին, բայց ինչպէս յայտնի է, ամենքն ալ մի եւ նոյն կրօնքը չեն պաշտեր, օրինակի համար Ենդղեոյ մէջ ամենքն ալ եպիսկոպոսական կամ Առաքելական չեն, այլ ոմանք Արաբական, ոմանք Պապական եւ այլն. բայց իբրեւ ամբողջ ժողովուրդ՝ ամենքն ալ հաւասար քաղաքացի են, եւ ազգութեան իրաւանց առջեւ այն հանրական շահն ու իրաւունքը ունին, ի՛նչ որ շահ եւ իրաւունք ճանչցուած է Ենդղեոյ մէջ:

Ըսել է ուրեմն որ Աւրոպիոյ քաղաքակրթութեան կամ որ լաւն է ըսել, փիլիսոփայութեան առջեւ որ եւ է անհատ մը՝ ժողովուրդ մը եւ կամ ամբողջ ազգ մը Արօնի անուանով չը ճանչցուիր, այլ ազգութեան. որուն յատկութիւններն են լեզու, ազատ կառավարութիւն եւ հող:

Բայց մեղանշած կըլլա՞նք արդեօք երբոր ըսելու ըլլանք թէ այն երեք գլխաւոր սկզբունքներու շփոթումէն առաջ եկաւ այն գեղ-

Տու մը՝ որ շատ դարերէ 'ի վեր Երեւելեան ամեն ազգերն ալ իրենց համազգին՝ յանուն Արօնի, ազգութեան իրաւունքէ կը զրկեն:

Եսոնց անմիջական արդիւնքը ո՞չ ապաքէն ազգաց մէջ կրկին եւ կրկին բաժանումներն եղաւ եւ շատ Բրիտանեաց ազգեր ալ զիրար փոխանակ Բրիտանեաց սիրով համբուրելու, ընդհակառակն յանուն Արօնի եւ կամ այսինչ եւ այն ինչ վարդապետութեան զերար մոլեղնաբար կատեն:

Եյս եւ ասոնց նման իրութիւններ՝ որ հակառակ Բրիտանեաց սրբազան սկզբանց սպրդած են առարելական եկեղեցեաց մէջ, լրջութեամբ խորհելով՝ տիեզերական արեւմտեան զեպքը զգացնել կու տան մեզ, այլ ասոր ալ ատենը հասած է թէ ոչ թողունք որ ժամանակը տրամաբանէ:

Իսկ մենք անցնելով ուրիշ կարեւոր կէտի մը, վերջացնենք մեր այս յօդուածը եւ ալ սկըսինք ըստ մեր խոստման այսուհետեւ դաստիարակութեան վրայ խօսելու:

Արեւոր համարած կէտերնիս յաճախ տեսնուած կրօնափոխութիւնն է:

Եթէ մէկը ներքին համոզմամբ կուզէ իր կրօնքը փոխելով՝ իրեն փրկարար երեւած կրօնքին յարիլ, եւ ուրիշ մըն ալ կարգիլէ զայն եւ անոր խղճին ու ազատութեանը վրայ կը բռնանայ, այնպիսին հրէշ մը պէտք է համարուի վասն զի եթէ կայ ազատութիւն մը՝ որ երբէք սրբազան է մարդերու համար, ան ալ խղճի ազատութիւնն է, եւ ով որ խղճի ազատութեան դէմ կը մտքառի, անանկը հրէշ մը, ճիշտապէս մը եւ վայրենի բարբարոս մըն է:

Բայց երբ անհատ մը՝ ընկերութիւն մը եւ կամ ամբողջ ազգ մը յանուն հարստահարութեան եւ բռնութեան կրօնափոխէ, ճշմարիտ է որ խղճին դէմ մեղանշած կըլլայ, բայց աս ալ կը պատճառի ընդհանրապէս օրէնք ըսուած բանին պակասութենէն, որուն սկզբունքներն են արդարութիւն, պարտք, իրաւունք եւ հաւասարութիւն:

Եհա հոս է քաղաքակրթութիւն ըսուած բանին փիլիսոփայութիւնը որ առանց ասոր ըսկըզբունք, ազատութիւն եւ ներքին համոզում ըսուած բաները մեռեալ դադարախնայ են: Վասն զի վերջուր քաղաքակրթութիւնը աշխարհիս վրայէն, եւ ահա կը տկարի սկզբունքի՝

ազատութեան եւ ներքին համոզման ոյժը:

Սկզբունք, ազատութիւն եւ ներքին համոզում այս երեքը քաղաքակրթութեան փիլիսոփայութիւնը կազմող տարրներն են, որոնք իրարու եւ կամ արտաքին իրաց զոհելը խղճի եւ մարդկութեան դէմ է:

Մարդոց համար երկու սրբազան բան կայ աշխարհի վրայ, որոնք նուիրական են, մին երկնային՝ որ է հաւատքը եւ միւսը երկրային՝ որ է քաղաքակրթութիւնը, բայց հին դարերէ 'ի վեր այս երկուքն ալ իրենց հակառակող ուսիներն ունին: Երկրորդին ոսոխն է տգիտութիւնը, իսկ առաջնոյն՝ մոլեռանդութիւն, որ շատ անգամ կը ճակատին ասոնց դէմ, անարդէմայի շանթեր կարձակէ ու կանկ առնել կու տայ ասոնց:

Եյս երկուքին բարձունքը կամ կործանումն այնչափ հարկաւոր ու ստիպողական է, որ կըրնանք վճռաբար ըսել որ ասոնք ճշմարտութեան եւ քաղաքակրթութեան արգելիչ վանողական գորութիւններ եղած են, եւ միայն ան ատեն ճշմարտութիւնն ու քաղաքակրթութիւնը կրնայ յառաջանալ, երբ ասոնք խառա մերտուին:

Հին եւ միջին պատմութեան ազգերը անգլթաբար զոհ եղան այս երկուքին, որոնց ըստորագրութիւնը հեծեծելով կը կարդանք պատմագրութեանց մէջ:

Եսոնք մարդուս միտքը կը շղթայեն, հասունութիւնը կը խանդարեն եւ ամեն բանի վրայ նախապաշարու մով նայել կու տան, վասն զի ռամկին տրամաբանութիւնը՝ նախապաշարու մն է, մոլեռանդութիւնը՝ փիլիսոփայութիւն, մշտքի կուրութիւնը՝ բարոյականութիւն, եւ նիւթականութիւնը՝ հաւատք, որոնց համար ամեն բան անխիղճ կը զոհէ: Վասն զի ասոնցմէ դուրս անոր համար ամեն բան մեղք է, մահացու մեղք է, եւ անհաւատութիւն է:

Ազատութիւնը վերացեալ բան մըն է անոր համար՝ որ բնաւ արժէք չունի, որովհետեւ խիղճն ու միտքը գերի՝ եւ դատումը իրը չէ: Օրինաւորութիւնը երբէք նշանակութիւն չունի անոր բառարանին մէջ, որովհետեւ մեքենայի պէս կուրօրէն հնազանդիլ զիտէ միայն:

Սամուսնանայ, որդւոց եւ ընտանեաց տէր կըլլայ, կը մտնէ ընկերութեան մէջ, բայց առանց դիտնարու այն պարտքերը՝ որ անհրաժեշտ են ծնողքներու համար իրենց զաւակա-

ցը, անձին, ընտանեացը, Աստուծոյ, ազգին եւ մարդկութեան:

Օրըստօրէական պէտքը եթէ ձեռք բերելու միջոց մը ունենայ, ահա՛ ան է իրեն համար երջանկութիւնը, որ ըստ ինքեան երջանկութիւն չէ:

Պատուանայ անիկայ, բայց բարի ամուսիններու պէս ո՛չ իր ընտանիքն ու զաւակները երջանկացելու, եւ ոչ ալ բարի զաւակաց բարի հայր ըլլալու եւ զանոնք ընտանեաց, ազգին, Հայրենեաց ու մարդկութեան օգտակար ընելու, այլ միայն հաճոյքի մը համար, որուն ամուսին առած կինը իր ընկերը իր բարի ամուսինը եւ իր օգնականը չէ՛, այլ հաճոյիցը դործին, կամացը գերին եւ տանը անարգ սպասուհին:

Ա երցուր աչքդ դէպ ՚ի Արեւելք, եւ ահա ամեն բան հոն որոշ կը տեսնես:

Բայց այս վիճակը արդեօք մարդերու եւ ազգաց համար յատուկ եղած վիճակ մըն է, երբէք ո՛չ, մարդոց ու ազգաց յատուկ եղած վիճակն ունենալու համար այս անարգ վիճակէն ետեւու է, եւ ստորին ու անարգ վիճակէ մնալու զէպ ՚ի ուրիշ ազնիւ վիճակ մը անցնելը յեղափոխութիւն կանուանի, որ յառաջադիմութեան բնութիւնն է: Ասանկ յեղափոխութիւն մը ո՛չ անհատ մէկու մը, ոչ մասնաւոր ընկերութեան մը եւ ոչ ալ այս կամ այն բազմութեան ընկեր գործն է, այլ հանրութեան:

Քանգելու է ուրեմն անցեալին այն Կին ու խարխուլ շէնքը՝ ազգաց իրաւունքի այն հրբէշը որ ամեն բան իր պարզութիւնն ունենայ, բաց խօսելով՝ ազգաց ճակատագիրը որոշի:

Բայց խնդիր է թէ հանրութիւնը ի՛նչ բանով պիտի կարողն իր այս պաշտօնը ճշգիւ կատարել. — դաստիարակութեամբ միայն. — ի՛նչ է ասոր պաշտօնը. — կրթել մարդոց միտքը, սիրտը եւ կամքը, որով անցեալին խաժամուժը սպառնոյն խորհող ու գործող ժողովուրդը կազմի եւ ըլլայ ազգ նոր, ժողովուրդ նոր. եւ այն՝ որ առաջ հաւատքը, մոլեռանդութեան, եւ բարոյականութիւնը կուրութեան մէջ փնտրուելով՝ մօլի ու նախապաշարեալ էր, ալ ըլլայ հաւատացեալ՝ առանց մոլեռանդութեան, կրօնատէր՝ առանց կրօնամուլութեան, կիրթ ու լուսավիտ՝ առանց կուրութեան եւ նախապաշարման. վասն զի ան տեսն

ամեն բան իր բուն աղբիւրէն կառնէ. Աւր կամ ի՛նչ կանուանի այդ աղբիւրներու աղը. — դպրոց՝ որ ընկերութեան մը կազմակերպութեան ձուլարանն է. — որո՞նց միջոցաւ պիտի մերձենայ հոն. — վարժապետներու. որ ազգաց ապագայ բաղդը անոնցմէ կը կախի:

Ուրեմն մեզի համար երկու բան անհրաժեշտ է. Ա. Դպրոց. եւ Բ. Վարժապետ. — ունի՞նք զատոնք. — ասոր պատասխանը մեր յաջորդ թիւերուն մէջ. իսկ գալով դրամի խնդրոյն, ասոր ալ պատասխանը հանդիսիս 31րդ թուոյն մէջ փնտրուելու է:

ՄՕՆԹԷՍՔԻԷՕ

Ո Գ Ի Օ Ր Ի Ն Ա Ց

(Շարունակութիւն տես թիւ 52)

Մնապարծութեան համար քաղաքավար կըլլանք. հաճութիւն մը կզգանք այն փարմունքներով, որոնք զաճութեան մէջ չըլլային կը յայտնեն եւ թէ ան աստիճանի մարդոցմէ չենք, որոնք միշտ անարգուած են:

Միապետութեանց մէջ քաղաքավարութիւնը մասնաւորապէս պալատականներուն տրուած է. Աւագութիւն ունեցող մարդկանց առջեւ ստորին կարգի մարդիկ միշտ պզտիկ կը սեպուին, ուսկից կը ծագի պարտ ու պատշաճ յարգանքն ու պատիւը, մէկ խօսքով քաղաքավարութիւնը, որ զայն ունեցողին համար այնչափ պարծանք մը չէ, որչափ անոր՝ որուն կը մատուցուին այն ամեն յարգանքները, որով անոր պալատականութիւնը եւ կամ արժանաւորութիւնը կը յայտնուի:

Արքունեաց արհեստը իր մեծութիւնը կեղծ մեծութեամբ մը փոխելուն վրայ է:

Ասիկայ պալատականի մը համար իր փառքէն աւելի սիրելի է, փառաւոր համեստութիւն մը կու տայ իրեն որ չորս դին կը սփռի. բայց պարծանքը կը պակսի անզգայաբար՝ ան մեծութեան աղբիւրէն հեռաւորութեան համեմատութեամբ:

Արքունեաց մէջ ամեն բանի համար արտփակի փափկութիւն մը կայ, որն որ կարօտութեան չափազանցութեանը, զուարճութեանց

զանազանութեանն ու յազեցութեանը, հաճոյից շիթութեանն ու յաճախութեանը շարունակ գործածութենէն յառաջ կու գայ:

Ես բաներուն վրայ կը կայանայ որքան որքան ուսած մարդուն կրթութիւնը, որն որ աս կառավարութեան մէջ պահանջուած ամեն լաւութիւններն ունի:

Հոն պատիւը ամեն բանի խառնուելով ամեն տեսակ մտածութեանց եւ զգայութիւններու մէջ կը մտնէ, անանկ որ ինչուան բարոյական սկզբանց ալ կառաջնորդէ:

Ես այլանգակ պատիւը ուղածին պէս առաքինութիւնները կը յարմարէ ու կը շինէ ինքնին կարգ ու կանոն կը դնէ մեր գործերուն, կը սահմանէ ու կ'աճեցընէ ըստ հաճոյս մեր կրօնական քաղաքական կամ բարոյական պարտքերը:

Միապետութեան մէջ օրէնք, կրօնք ու պատիւ բան մը այնչափ խորին չեն պատուիրեր, որչափ թագաւորին կամացը հնազանդիլ բայց նոյն պարտքը կը սորվեցընէ մեզի որ թագաւոր մեզմէ անարգ բաներ պահանջելու չէ, որուն հնազանդիլ չենք կրնար:

Գրիլլօս՝ Արզի դուքսը սպաննելու չը հաւանեցաւ, բայց Հենրիկոս Գ. ին 'առաջարկեց որ անոր հետ մրցի: Ս. Բարթոլոմէոսի կոտորածէն ետեւ Արդոս Թ. ամեն քաղաքապետներու գրեց որ Հիւլընդները շարդեն: Որդի Աոմբ' որ Պայմանու կիշխէր, պատասխանեց թագաւորին «Տէ՛ր, մեր բնակիչներուն ու պատերազմի մարդոց մէջ աղէկ քաղաքացի ու քաջ զինուորներ գտայ, բայց ոչ հատ մը դահիճ. ուստի ես ու անոնք մէկտեղ կաղաչենք ձեր Տէրութեանը, որ թեւն ու կեանքը կարելի բաներու գործածէք»: աս քաջ ու վեհանձն մարդը վատութիւնը իբրեւ անհնարին բան մը կըմբռնէր:

Պատիւը մասնաւորապէս կը պահանջէ ազնուականներէն որ պատերազմի ատեն իրենց տիրոջը աղէկ ծառայեն, եւ իրօք ասիկայ յարգի արհեստ մըն է, ինչու որ դիպուածները յաջողութիւններն ու թշուառութիւնները մեծութեան կառաջնորդեն: Բայց պատիւը այս օրէնքը պատուիրելով, կուզէ ինք մնալ իրաւարար դատաւոր: ու թէ որ տհաճի, կուզէ կամ կը թողու որ ետ քաշուին:

Ար յօժարի որ կարենան պաշտօններու բաղ-

ձայ կամ մերժել. աս ազատութիւնը հարստութենէ շատ վեր կը դնէ (պատիւը):

Ուրեմն պատիւը անհրաժեշտ կանոններ ունի, որոնց պէտք է որ կրթութիւնը յարմարի: Պիլաւորներէն մէկն ան է որ մեր հարստութեանը վրայ կրնանք պարծենալ, բայց մեր կենացը ոչ երբէք:

Ներհորդը ան է որ երբ որ եւ իցէ պատիւ ճանի մը հասած գտնուինք, բան մը ընելու կամ կրելու չենք որ ան աստիճանէն վար ըլլալնիս յայտնէ:

Նրորդ՝ պատուոյն արգելքները աւելի խիտ են, երբ օրէնքը համաձայն չեն արգիլեր, ու պահանջուողը աւելի ստիպող, երբ օրէնք չեն պահանջեր:



Գ Լ Ո Ւ Խ Գ.

Տիրապետական տէրութեան մեզի կրքութեան վրայ:

Միապետութեանց մէջի կրթութիւնը սիրտը բարձրացընելու կը ջանայ. իսկ տիրապետութեանց մէջ շոյն եստորակարգներ կը գիտնուին զի կրթութիւնը հոն անարգ ու ծառայական է միայն: Իշխողներուն համար ալ այս կերպ կրթութիւնը բարիք մըն է, որովհետեւ ոչ որ բռնաւոր է, որ միանգամայն գերի չըլլայ:

Ա. երջին աստիճանի (կուրօրէն) հնազանդութիւնը հնազանդողին (աստիկ) տգիտութիւնը կը յայտնէ, փոխադարձաբար հրամայողինն ալ: Հարկ չէ իրեն (հրամայողին) որ մը տածէ, կասկածի եւ կամ պատճառաբանէ, այլ բաւական է որ կամի:

Տիրապետութեանց մէջ իւրաքանչիւր տուն զատ ինքնակալութիւն մըն է. կրթութիւնը որ գիլաւորաբար ուրիշներուն հետ կենակցելու պայմաններուն վրայ կը կայանայ, հոն խիստ սահմանուած է. այսինքն՝ կրթութեան սկզբ բունքը վախը սրտին մէջ տպաւորելու եւ մէկ քանի ալ կրօնական ծանօթութիւններ տարու վրայ կայանայ. վասն զի գիտութիւնը հոն վատանգաւոր կըլլայ, եւ քաջալերութիւնը վատակար: Առաքինութեանց համար Արիստոտէլ կը կարծէ որ դերեաց յարմար չի գար, որովհետեւ այս տեսակ տէրութեանց մէջ կրթութեան սահմանը խիստ նեղ ու անձուկ է:

Ուրեմն կրթութիւնը հոն գրեթէ ոչինչ է:

ամեն բան ետ առնելու է, կտոր մը բան տալու  
 ու գէշ մարդ մը ընելէ սկստելու է աղէկ գերի  
 մը ընելու համար: Ի՛նչ, ինչո՞ւ կրթութիւնը  
 ջանայ հոն աղէկ քաղաքացի մը շինելու, որ հա-  
 սարակաց թշուառութեանը մասնակից ըլլայ:  
 Թէ որ տերութիւնը սիրելու ըլլայ, սանձերը  
 թուրուներու կողմէ աշխատիլ: Եթէ չը յաջո-  
 ւի՛ ինք կը կորսուի, եթէ յաջողի՛ թէ զինքն ու  
 թէ իշխանութիւնը կորսնցընելու վտանգին մէջ  
 կիսնայ:



**Գ Լ Ո Ի Խ Գ.**

Հիմերուն եւ մեր մեջի կրթութեան ներգործութեանց  
 տարբերութիւնը:

Հին ազգաց շատերը անանկ կառավարու-  
 թիւններու տակ կապրէին, որոնց սկզբունքն  
 էր առաքինութիւնը, եւ որոնց մէջ ըրածնին  
 հիմայ ամենեւին չենք տեսներ, որ մեր տկար  
 միտքը կը զարմացընեն: Իրենց կրթութիւնը  
 մերինէն միայն սա տարբերութիւնը ունէր, որ  
 ամեն ի՛նչ էլ ինչ էր ընելու ընդ իր ի՛նչ

Կազմինոնտաս, իր կենացը վերջին տարին կը  
 խօսէր, կը լսէր, կը տեսներ ու նոյն բաներն ամ-  
 բողջ կրնէր, ինչ որ կրթութիւնը սկսած տարին  
 ըրած էր:

Ե յօր մենք երեք տեսակ իրարմէ տարբեր  
 կրթութիւն կառնենք: Ա. մեր ծնողքէն. Բ. մեր  
 վարպետներէն եւ Գ. աշխարհի կրթութիւնը:  
 Ես վերջինին մէջ ինչ որ մեզի կրնեն, առաջին  
 ներուն մէջ առած գաղափարներնիս հիմնայա-  
 տակ կը կործանէ: Եսիկայ, այն հասարակու-  
 թենէն կը յառաջի, որ ունինք կրօնից եւ քա-  
 դաքական կամ ընկերական պարտքերնուս մէջ:  
 Ասինք այս տարբերութիւնը չէին գիտեր:  
 Շարունակելի:



**Բ Ա Ն Ա Ս Ե Ղ Մ Ա Կ Ա Ն**

Ելաւ հովին առաւօտին,  
 Ողջոյն տուաւ լեռան հովտին.  
 Ի եռներ ձորեր ողջոյն չառին,  
 Թէ սիրուհիս իմ ննջէ:

Օ ազեց արեւ ծաղկանց վրան,  
 Օ աղկանց թերթերը գոցուեցան:

Քի չարթնցաւ գեռ սիրական,  
 Սիրոյս հրեշտակ իմ ննջէ:

Սաղարթախիտ անտառին ծոց,  
 Լքսի ձայնիկ մի կոծ՝ի կոծ.  
 Եյն սոխակիս ձայնն է ողբոց,  
 Ուր սիրոյս վարդ իմ ննջէ:

Բայց ի՞նչ, անցաւ գեղածիծաղ,  
 Եյն սիրագեղ մանկութեան խաղ.  
 Եկան ձմեռն աւուրք նուաղ,  
 Դեռ աղանիս իմ ննջէ:

Օրն երեկոյն ծածկի քօղով,  
 Սահի յուսոյն արեւ ամպով.  
 Ի մահուն ձոր ծածկի զորով,  
 Ա՛հ սիրահար քոյ ննջէ:

Գան աւետիս տան թէ զարթեաւ,  
 Եւ թէ վարդիդ թերթեր բացաւ.  
 Օր՛ի փոյթ, կենացս զարուն անցաւ,  
 Եւ սիրուհիս թող ննջէ:  
 Ս. Հ. Յ.



**Չ Ա Ն Ա Ր Չ Ա Մ Օ Ս Ա Ի Թ Ի Ի Ն Ք**

Հաւկթաձեւ է — չէ՛ կըրաձեւ է. չէ իմ  
 ըսածս է — չէ իմ ըսածս է, այո՛, այո՛. ո՛չ, ոչ.  
 (« Ե յո » կամ « ոչ » էն սկսաւ առաջին կը  
 ուրը ատեննք ո՛ւր պիտի երթայ):

Պարոն, յատեան. — այո, յատեան. գըրա-  
 ւոր վեճաբանութիւն. — չէ՛ չեմ ընդունիր, ու-  
 բեմն գրչիզ չեա վստահիր. — ընդ հակառակն.  
 Հապա ի՞նչ. — դուք գիտէք. իմ գիտցածս՝  
 իմ ըսածս է. Ար հաճիմ, Գուրք ո՞ր խմբագրին  
 պիտի դիմէք. — Մ. Ի. Ի. չէ՛. ան չըլար. —  
 ինչո՞ւ. — անիկա բանիս չե գար. Ի՞նչ կայ որ,  
 է՛յ չըլար ըսի՛ ես՝. . . հապա որո՞ւ. Չոյն.  
 աղէկ ամա անիկա ստակը չառած յօդուածին  
 երեսն անգամ չը նայիր. Ուրեմն Մ. Ի. Ի. —  
 իշտէ ճիշդ զիմելու տեղը գտար, որ էլա երգի-  
 ծաբանութիւններ ընելով մեզ խաղք ու խայ-  
 տանակ ընէ. Չենէ Ե. Ի. Ի. — ան ալ չըլար.  
 վասն զի կրօնական թերթ է. Ի՛յ չէնէ Օ.  
 Վ. Ի. — հապա փօստային ստակը ո՞վ պիտի վը-  
 ճարէ. Մ. Ի. Ի. — ան ալ չըլար. վասն զի ես  
 տաճկերէն չի յտեմ. Օ. Ե. Ի. — ան ալ չըլար.  
 — հա իշտէ հիմա գտար, էլայ քալիքաթիւ-  
 ուանիս շինելով ըռեղել ընէ մեզ. — Հապա ո՛ւ

բու զիմեմ. — ո՞րու որ կուզես. — ես ուզածս ըսի լինցաւ. — շատ աղէկ :

Ի՞յ դուք որու պիտի զիմէք. — Մ...  
— ատ ի՛նչ է. հապա ան իմ բարեկամն է. —  
ո՞վ ըսաւ թէ իմ թշնամիս է. բայց ի՛նչ է նէ  
քու ընտրածդ քեզի, իմ ընտրածս ալ ինձի.  
Արեւնի՛ս նախայտրձակ պիտի ըլլանք. — Քը  
ւէարկութիւն կրնենք. — Տո՛ քիւֆէարկու  
թիւնը ի՛նչ է. — խուրա կը ձգենք մէջերնիս,  
որո՞ւ որ ելայնէ առաջ ան կսկըսի. — Ըս ալ է  
ղաւ. — նախ ո՞ր մասէն պիտի սկըսենք. — ա  
տիկայ յայտնի է :

Դուն կրես որ վարժապետներուն գլուխը  
հաւկթածեւ է. ես կրեմ որ կըր է. Դուն  
կը սնդես որ երթալով անոնց գլուխը պիտի եր  
կըննայ. ես կրեմ որ միշտ կըր պիտի մնայ.  
Դուն կրես որ վարժապետներուն մորթը՝ ոս  
կորները եւ մարմինը հեղուկ է. ես կրեմ որ  
թանձր է : Դուն կրես որ երթալով անոնց կո  
կանը քիչ քիչ կը ծռի ու հաւկթածեւ սապա  
տողութեան մը ձեւ կառնէ. իսկ կրեմ որ ա  
տանկ բան չըլլար :

Դուն կրես որ անոնք քաղաքականութեան  
դպրոց չեն մտած, եւ իրենց նմաններուն առ  
ջեւ բարեւ կը բռնեն, կը դողդղան, կը քրտնին,  
սրտերնին կը նետէ ու անոնց խօսքերը իբրեւ  
Լստուածային պատգամ կ'ընդունին. ես կրեմ որ  
ատանկ բան չըլլար : Դուն կրես որ օր մը ազգին  
բոլոր վարժապետները անօթութենէ մեռնե  
լու յուսահատութենէն դպրոցները ձգելու խօսք  
մէկ ընեննէ, կրնեն հա՛. իսկ ես կրեմ որ չեն  
ըներ, ուզեն չուզեն պիտի կենան, ամսական  
առնեն չառնեն պիտի աշխատին, քանի որ ու  
րիշ գործ մը չեն կրնար ըներ. ուստի միշտ  
ճառայ են, համը արձաններ եւ անխօս հպա  
տակներ են. (յեղձ վարժապետներ քանի՞ օր է  
որ անօթի էք արդեօք) : Դուն կրես որ ազգին  
յառաջադիմութիւնը դպրոցներէն կը կախի.  
Ես ալ կրեմ որ դպրոցներուն համար  
ՎԱՐԺԱՊԵՏ պէտք է : Դուն կրես որ ար  
զի վարժապետներուն մեծ մասը անպիտան  
է. իսկ ես կրեմ որ անոնցմէ աղէկները  
քաջալերելու է որ ընտիր վարժապետները  
շատնալով աղքն ալ անպիտաններուն ձեռքէն  
սզատի, հասկցար հիմայ. — հասկցայ, հաս  
կըցայ, կամայ բտէ, հիմայ ականջն կը խուլնայ.  
Եկանջդ չի խղունելու համար վերջին խօսք մը

ալ ըսելով երթամ պաճիկ ընեմ. — (օ՛Ֆ, կէնէ  
պաշլայեց) Դուն կրես որ վարժապետները ճա  
ռայ են, ու միշտ ճառայ մնալու են որ ազգին  
գործը առաջ երթայ. իսկ ես կրեմ որ աշխա  
տաւորները պատուելու եւ ծոյլերը ճամբե  
լու է :

« Կրես, կրեսմի » կռիւը շատ երկան պիտի  
ըլլար տահա, թէ որ երկուքն ալ թանձրազը  
լուխ ըլլային, բայց ասոնց ալ գլուխը վարժա  
պետներուն պէս հաւկթածեւ ըլլալով՝ պէրէ  
քեթթ վէրսին շատ չզիմացան :

ԲՈՂՈՔ ՄԵՌԵԼՈՑ

ԱՌ ԿԵՆԴԱՆԻՍ

Մեր կաղ — սատանան \* գիշեր մը գերեզ  
մանէն անցած ատենը, խել մը մեռելներ պա  
տանքով գերեզմաններէն ելելով շիտակ անոր  
վրայ վազեր ու օճիքէն բռնելով լաւ մը ծեծե  
լէն վերջը՝ իրենց մէկ նամակը մեզի բերելուն  
հասաատ խօսք մը առնելով անկէ, ճորով թո  
ղուցեր են, որ լալով պուսալով եւ երբեմն ալ  
Արօնական ու Քաղաքական ժողովները նզովե  
լով շիտակ մեր վրայ եկաւ, եւ խտիւ սպառ  
նալով նա եւ մեզի դէմ ալ, ուզեց որ մեռելոց  
նամակը հրատարակենք :

ՊԱՏՃԷՆ ՆԱՄԱԿԻՆ

Երբոր Լատիներէ — դրան գերեզմանատունի  
անցքը տեղի ունեցաւ ասկէ երեք տարիի չնափ  
առաջ, ան ատեն մենք ալ դեռ կենդանի ըլլա  
լով՝ չը թողուցինք որ մեր մայրենի եկեղեցին  
չընդունուղ հերձուածողի մը դիակը հոն թաղ  
ուելով՝ եկեղեցւոյ մէկ մասն համարուած արժ  
բախարը (գերեզմանատունը) սրբապղծի (ինչպէս  
որ ան ատենի Պատրիարքը, կղերը, լրագիրները,  
խուլերը, համրերը, կոյրերը եւ նաեւ մեր կատող  
— սատանան ալ սասնկ պուսացին) :

Հիմայ ինչո՞ւ կը թողուն որ եկեղեցւոյ մէկ  
մասն համարուած սրբախարը, գինովներու՝ սը  
րիկաներու եւ դուարձատէր տուտուններու եւ

\* Այս բառին գործածութիւնը յաճախ պիտի  
տեսնուի թերթերուս մէջ իբր լրագիր :

պարոններու զբօսատեղի ըլլայ, որոնք քեահաթ  
— հանէի պէս զէվզ սէֆա ըներով եւ նաեւ եր-  
բեմն ալ անլուր հայոյութիւններով՝ անառակ  
վարմունքներով եւ մինչեւ անյարմար խօսքերով  
ու գործքերով՝ թէ մեր յաւիտենական քունը  
կը խանդարեն եւ թէ եկեղեցւոյ մէկ մասն հա-  
մարուած սրբավայրը կը պղծեն:

Նա եւ կը բողբենք ձեզի որ այսուհետեւ  
Հայոց գերեզմաններուն մէջ օտարազգի դիակներ  
մարդասիրաբար ընդունելով՝ գերեզմանատուն-  
ները պատերազմի դաշտեր չը ձեւացնէք, ինչպէս  
որ անցած օր եղաւ:

Թէ որ այս անպատեհութիւններուն ա-  
ռաջքն առնել չը փութաք, ան ատեն մենք ալ  
ուրուականներու կերպարանօք ամեն գիշեր տու-  
ներնիդ գալով՝ ձեր քունը անհանգիստ պիտի  
ընենք:

Ի դիմաց բոլոր հայ գերեզ-  
մանատան մէջ բաղուած  
մեռելոց:

1864 Յուլիսի  
Տիպոէք քանիւն:

Փփփփ, Սփփփ, Ղփփփ, Ղփփփ  
Մփփփ, Մփփփ, Փփփփ, Մփփփ,  
Մփփփ, Ռփփփ:

Պ Ս Ա Կ Տ Ղ Ա Յ Ո Յ

Գ Ի Ե Յ Ն Ս Մ Է Զ Պ Ո Ի Բ Ե Ա Ն

Այս գեղեցիկ եւ ընտիր գրոյկը արդարեւ մեծ ընդունե-  
լութեան արժանի է, ամեն որդեակր ծնողի եւ ամեն աշա-  
կերտասէր դաստիարակներ պարտաւոր են մէյմէկ օրինակ  
անկից ծախու առնել. վասն զի գրփին նպատակը որքան որ  
ազնիւ է նոյնքան ալ ոճը պարզ, մաքուր, կոկիկ եւ բարոյա-  
կանութեամբ գարդարուած:

Մեր կողմանէ շնորհակալ եմք Պ. Մէգպուրեանէն որ այս-  
պիսի աշխատասիրութիւն մը ՚ի լոյս ընծայեց եւ կը հաւա-  
տամք որ այն ամեն անձիւնները որ զգացած են Հայ ման-  
կանց կրթութեան կարօտ վիճակի մէջ գտնուելը մեզ հետ  
շնորհակալութիւն պիտի տան իրեն:

Կը ծախուի ամեն Հայ գրավանառաց փոյ գին 5 դր:

Խ Մ Բ Ա Գ Ի Ր Մ Ի Ն Ա Ս Մ. Է. Գ Ա Փ Ա Մ Ա Ճ Ե Ա Ն Տ Ե Օ Ր Ի Ե Ը Մ Ա Ր Տ Ի Ր Ա Ս Մ. Թ Է Ս Մ Ի Ճ Ե Ա Ն	Տ Պ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ի Ե Ռ. Յ. Ք Ի Ի Ր Ք Ճ Ե Ա Ն Կ Ո Ս Տ Ա Ն Դ Ն Ո Ւ Պ Օ Ի Ր Ս, Յ Ի Ն Ճ Ա Ն Ճ Ը Լ Ա Ր
Հ Ա Ն Գ Ի Ի Ս Ի Ս Պ Ա Ր Ո Ւ Ն Ա Կ Ո Ւ Թ Ե Ա Ն Ը Ղ Պ Ա Ս Ա Ս Ի Ա Ն Ա Ս Ո Ւ Զ Է Տ Պ Ա Ր Ա Ն Ը	